

## ՊԱՅՏԸ

---

Քերթողապէտ ՎԱՀԱՆ Թէքէսնին՝

Իր յորելեանի նախօրեակին։

Զբոյդ ի բոյց քեզ մատուցանեմ . . .

### Ա.

Կըռածոյ պայտ մըն էր ան, արծարափայլ, ոչ շատ եին,  
Զոր գտնել հօրս էր տրւեր, օր մը, քըմայքը բախտին։  
Արշաւասոյր եւ անդարձ՝ ո՛չ ճիաւորն ու ո՛չ ճին  
Գիտցան ինչ որ նամրուն վրան, իրենց ետեւ ձըգեցին։

Փոշիին մէջ կը հանգչէր, — եւ արդ նակատն է պատին։  
Աղեղն օծուն՝ ժանգին դէմ, ոսկեվառ մահն էր պայտին։  
Փոխան սալին ու ցեխին, փոխան դռոյքին ու կայծին,  
Բարձրն ուղղաձիգ մեծարման՝ կ'անշարժանար առանձին։

Ե՞նչ ուղիներ էր քննած՝ սմբակին հետ, որ մե՛րկ, կա՛դ,  
Պիտի քննէր ուղիներ, զուրկ՝ մունակէն այդ երկար, —  
Սրտաքեկո՛ւմ անցորդին՝ հօրս օղետան նառազայր . . . :

Բայց երբ նըշոյլն աղօտէր, ոսկեպատիր պայտն ի վեր  
Կը հառաչէր հայրս անձկաւ, ըսպասումէն ալեհեր . —  
« Երեք պայտի պէտք ունինք եւ նըժոյգի՛ մըն ալ դեռ . . . » :

## Բ.

Եւ նըժոյզն օր մը եկա՞ւ . . . : էի պարման, այն ատեն :  
Սեաւ մ'էր ան զեղեցիկ, աշտանակած էիր դո՛ւն,  
Եւ շեկ փոկով ոսկեօղ սեղմած մէ՛ջբը՝ զբւարքուն  
Այերային էակին զոր գաւակով տարիր տուն :

Հանգըրուանին, յանձնեցիր պախուրցն ինծի՝ մարմանդէն  
Անուրջներու արածել տալու հոգով մը անդէն :  
Անոր սմբակն էր հրվարդ՝ ֆշրած իր մէկ ծընօտէն :  
Օր մ'ալ հեծնել ժըտեցայ եւ շոպել հարս մ'ոստոստուն :

Օ՛ տրտունջներն ու ճանձրո՛յրը լիկըւած մուսային . . . :  
Անո՞ւ ես վեր նայեցայ — եւ լուրքին վրայ ցայզային՝  
Մահիկն ինծի քըւեցաւ պայտ մ'հեռախոյս Պեզասին . . . :

. . . Վա՛րպետ, այս տաղն՝ արձագա՞նգ դոփիւններուդ դաշն ու վէս,  
Ինչզինքն արդ քեզ կ'ընծայէ ուզընկեց պայտ մը որպէս,  
Ցուռո՛յրք՝ ընդդէմ չար աչքին, երջանկածիգ ալ մազնէ՞ս . . . :